

ԽԲԲԻ.Ը.ԶԲ. ԿԱ.ԱՐ ԽԲԲԻ.Ը.Զ. - ԽԱ.ԶԱ.ԽԲ.

Ոռոսաստանի արեւելեան հիւսիսային կողմի բազմաթիւ ու նշանաւոր ժաղովուրդներէն մէկն ալ Խլրղլզ ըսուածներն են, որ Կասպից ծովուն հիւսիսային ու արեւելեան դաշ-

տերուն անապատներուն մէջ կընակին :

Իրենց պատմութեանը նայելով՝ առկից հաղար չորս հարիւր տարի առաջ եկեր են այն կողմերը Հայաստանէն կամ Եփրատ գե-



Խլրղլզ Էազախը.

ախն քովերէն, մահմէտական դարձեր են, եւ Խլրղլզ անունով թաթար խանին զինուոր գրուեր են, անոր համար ըսուեր են Խլրղլզ խազախ, իբր թէ Խլրղլզի զօրք: Զեմք գիտեր թէ Խլրղլզներուն այս աւանդութեանը որբան կարելի է հաւատալ. բայց գիտուածքան է որ սոցա կերպարանքը շատ տարբեր է իրենց գրացի Թաթարներուն՝ այսինքն Խալմուխներուն ու Նողայներուն կերպարանքէն. իրենց ոչ երեսներն ու քիթերը տափակ են, եւ ոչ աչքերը մանր: Միայն թէ

այս կերպարանքի գծագրութենէն զատ՝ ուրիշ հայութեան նշան մը չտեսնուիր վրանին:

Խլրղլզներուն շատը մինչեւ հիմա վրանաբնակ են, ու թաղիքէ (քէչէէ) վրաններու տակ կընակին. այն վրաններուն մէջ երբեմն մինչեւ քանի հոգիէն աւելի ալ կնատին հանգիստ կերպով: Սոքա Խալմուխներէն աւելի մաքուր ու հարուստ են, եւ իրենց մեծ հարստութիւնը կենդանիներ շատ ունենալի է:

Սովորական հագուստնին կազմագոյն հասարակ կատակ կապայ է. մէջքերնին կաշիէ

գոտի կիապեն, դլուխնին ալ թաղիքէ գըտակ՝ վրան լաթ փաթթած, երբեմն ալ գոյն զդոյն բանած : — Հարուսաները իրենց սաքը կօշիկ կհագնին, բայց այնպէս տձեւ ու սուքի անյարմար կարուած որ չվարժողը չըկրնար անոնցմոլ քալել :

Կըրպըները միջակ հասակով են ու բաւական վայելուչ կերպարանք ունին, բայց ծերերը սաստիկ տգեղ ու ահռելի գէմք կունենան, եւ պարապորդ կեանք անցնելու պատճառաւ, շատը գեր ու ծանրագանդալ են : Երիտասարդները միայն ընչացք կթողուն, իսկ ծերերը մօրուաւոր են :

Կանանց հագուստներն ալ արեւելեան աղդաց, մանաւանդ Տաճկաց հագուստներուն նման են. միայն թէ սոքա երբեմն բարձր երկայնածեւ գլխակապ մը կունենան, որուն կըսեն ճարուխ (եաղըգ), եւ մազերնուն հետ ծամ կամ ծամակալ կրանեցընեն՝ որ իրենց լեզուովը զանպաւ (սաչ-պազը) կըսուի :

Կըրպըներուն մէջ հինգ վեց տեսակ կախարդներ կամ հմայութիւն ընողներ կհամրուին, այսինքն վալը, որ են բաղդ նայողները. եաւրունչու, որ թիահմայ են, այսինքն կենդանեաց ուսին թիակը նայելով գուշակութիւններ կընեն. պախընը, որ այլ եւ այլ արարողութիւններով բան կդուշակեն, եւ ճառույար (ճառուքեար), որ կախարդ են :

Բնութեամբ բարեբարոյ ու գթասիրտ են. իրենց բռնած գերիներուն հետ անուշութեամբ կվարուին: Կըրպըգի ձիերն ալ գրեթէ Կալմուխի ձիերուն պէս մանր ու կրա-

կոտ են . ոչխարները տգեղ են, բայց խոշոր գմակ ունին . այծերը խիստ քիչ, եւ անոնք ալ շատ տգեղ :

Որսորդութիւր Կըրպըներուն գլխաւոր դործն ու զքօանկն է, եւ անով միայն կըրնան ազատել իրենց ոչխարները դայլերուն ու աղուեսներուն բազմութենէն :

Կըրպըներուն լեզուն թուրքերէն է, որ թաթարի լեզու ալ կըսուի, եւ աւելի կմօտենայ նողայ ու Խալմուխ թաթարներուն լեզուին: Իրենք Ռուսաց տէրութեան հարկատու են ըստ մեծի մասին, եւ զանազան խաներ ունին: Մինչեւ 1824 տարին Կըրպըներուն գլխաւոր ցեղին կամ օրդային մեծ խանը, որ ձանդը խան կըսուէր, ուրիշներուն պէս վրանաբնակ էր. սա Օրենպուրկի միւֆթին փեսայանալէն ետքը, երբոր գնաց Փեթրպուրկ ու կայսեր պարգեւներովը փառաւորուեցաւ, դարձաւ իւր երկիրն ու առաջին հաստատուն տունը շինեց իրեն համար, եւ այն փայտէ ու փոքր շինուածք մը: Յետոյ ամէն տարի տներն ու շէնքերը աւելցուց, ուրիշներն ալ եկան շէնցուցին քովերը. այնպէս որ այժմ հարիւրէն աւելի տուն կայ այն գեղը, եւ կըսուի Սրաւիս, կամ Խանսայաւրաւիս. անոնց մէջ ալ երկուքը չայու տուն են: Սժտէրխանի խանութպաններէն եկած՝ առուտառւրի համար: ձանդը խանին ժամանակէն իվեր տարին երկու մեծ տօնավաճառ կլինի Սթաւքային մէջ. մէկը գարնան եւ միւսը աշնան: 1846-ին գարնանային տօնավաճառին եկած 1800-ի չափ օտարականաց մէջ յիսունէն աւելի չայ են եղեր:

